

Գեղարուեստի մասին՝ երգը տեսանց թէ ի՞նչ խանդով մշակուած է մեր եկեղեցական նախնի սուրբ վարդապետներու շնորհիւ. յատուկ երաժշտութիւն մը պահուած է մեր ցեղին մէջ, որ միշտ լավկան սըրտանմլիկ ձգուումէն շեղածաչէ, փոխադարձարար ազգեցութիւն կրած է նաև հայ երգը:

Փողովուրդը ինքնին կը ստեղծէ երգը. կոմիտոսա վարդապետ վերջերս ժրաշան անձնանուիրութեամբ ձայնագրեց հայ ժողովրդական երգերը ու մենց տեսանց որ հայ մշակը, հայ լեռնցին՝ բնութեան ազդեցութիւնը կրելով ստեղծած է զանազան երգեր, որոնք ո՛քան հայկական դրոշմ կրած են, կամ թէ զուտ հայկական ստեղծագործութիւններ են, ահա կէտեր՝ որոնք մերձաւոր ազգերու երգերուն հետ բաղաւական ուսումնով կրնան ստուգուիլ:

Ամէն պարագային կարող չենց ըսել թէ զրական փաստերով կրնանց ապացուցանել, որ մենց հայկական ինքնուրոյն ստեղծական գեղարուեստ մ'ունինց որ մեզի սեփականութիւն ըլլայ բոլորավին:

Հ. Ա. ԵՐԵՄ.

ԼՈՅՍ ՈՐ ԶԻ ՏԵՍՆՈՒԻՐ

○○○

Երբ 1669ին և յաջորդ տարիներուն նկտոն արևու լուսոյ բաղադրութիւնը կը պարզէր ամրողչացնելով կարդեսիսի ծիածանի վրայ ըրած զիտողութիւնները, չէր գուշակէր բնաւ որ ճառագայթի մը բիւրեղէ անցնելէն վերջ այնչափ գոյներու բաժնուիլը, ուրիշ բան չէր եթէ ոչ, ամբողջութեան փոքրիկ մաս մը, և թէ զիտութիւնը հետզհետէ լուսապատկերի մութմասին զարմանալի յատկութիւններն երևան պիտի հանէր:

Այժմն որ զիտէ թէ ծիածանի եօթը գոյները ի՞նչ բանի մէջ կը կայանան և ի՞նչպէս կը ծնանան. — թէ լուսոյ համար, որ եթերի թթվացմամբ կը սփոխ տիեզերաց մէջ, բացարձակ թափանցիկ մարմններ չկան թևստի ճառագայթներու խուրձ մը բիւրեղէ մը անցած ժամանակ մաս մը անկէ կը ծնուք՝ մաս մ'ալ կը շեղի և կը կորսուի. և գունաւոր ճառագայթները (որոնցմէ բաղադրուած է ճերմակ լոյսը) իրամէ տարրեր արագութեամբ ընթանալուն պատճառաւ կը բաժնուին եօթը գոյներու որ զուգախառնութեամբ մանիշա-

կագոյնէ, լեղակի, կապոյտի, կանաչի, դեղնի, նարնջագոյնի և կարմիրի կանցնի:

Աւելցնենք զարձեալ որ լոյսը մէկ վայրակնի մէջ 300 հազար քիլոմետր կ'ընթանայ. և այնպէս՝ ինչպէս ձայնը կամ ավելիները, երբ բար մը ջոր մակերեւոյթ մը հարուածէ: 376 եռիլոյն է տեսանելի կարմիրի թթվացմամբ և 750 մանիշակագոյնինը. բաժնելով ապա լուսոյ արագութիւնը թթվացման թիւերու հետ, կը ստացուի լուսաւոր ալիքները իրարմէ բաժնող միջոցը:

Սակայն միայն եօթը գոյները չեն ճերմակ լոյսը կազմողները. ասոնք լուսաւոր կամուրջ մ'են երկու անտեսանելի մասերու, որոնցմէ մին չափազանց արագ և միւսը չափազանց դանդաղ ընթանալուն՝ աշըի անտեսանելի են. ինչպէս են ականջին համար սաստիկ սուր և թաւ ձայներն:

Լուսապատկերի անդրակարմիր մասը

Անդրակարմիր մասին վրայ մեր ունեցած ծանօթութիւններն որոշ են և զիտենց որ տեսանելի լուսապատկերէն ութ անգամ աւելի ծաւալ մ'ունի: Նուազ բեկրեկելի, այսինքն բիւրեղէն նուազ շեղում

մը, աւելի ջերմական յատկութիւն, ինչպէս կը տեսնուի ջերմաշափի մրուած զնդաձեռով, որ ճառագայթնող ուժը բաշելով տաքութեան կը փոխէ : Անդրակարմիր ճառագայթներու նշառութիւն - դարձեալ ջերմական յատկութեան ձեռամբ - միջոց մ'են ելեկտրարարդերը՝ որոնց մէջ ջերմութիւնը ելեկտրութեան կը փոխուի, ինչպէս որ կը ցուցնէ կալվանաչափ մը: Ապնէյ և ՈՒԻց յաջողեցան լուսանկարել անդրակարմիր ճառագայթներ, լուսանկարի սովորական արծաթի ապակիներով, բայց մասնաւոր բաղադրութիւններով տարրալուծելով: Կան մարմիններ ինչպէս ծծմուկ զնկոյ, կրոյ և այլն, որոնց արեւու լուսոյ, ելեկտրականի և անդկի լամպարի ենթարկուելով խիտ լուսաւորութիւն մը կ'առնեն. Եթէ վրանին անդրակարմիր ճառագայթներ հասցնենց լուսաւորութիւննեն կը մարի և սե զեկը կը ձեւանան զորս կարելի է լուսանկարել:

Կարելի է դարձեալ անդրակարմիրի գանազան ճառագայթները կղզիացնել, որոնց որչափ տեսանելի լուսապատկերէն հեռանան այնչափ աւելի կ'ընդլայնին. իրը միջոց մը օգտուելով զանազան նիւթոց յատկութենէն որ աւելի անդրակարմիր որոշ երկայնութեամբ ճառագայթներ կը ցոլացնեն, ընտրութիւն մ'ընելով և դուրս թողլով կերպով մը մեր չուզածները: Կղզիացումի ուրիշ միջոց մը դարձեալ, զոր կեզրոնախուզութեան կը նըմանցնէ լէնարտ, ոսպնաձեկի վրայ անդրադասած յատկութեան վրայ կը հիմնուի, որ զանազան պարզ ճառայթութեները, ոչ թէ միայն մէկ կեզրոնի այլ ոսպնաձեկի երկայնութեան առանցքին վրայ գտնուող կեզրոններու շարքին մէջ կը զնէ:

Առեւիք կտուցի մը լուսապատկերն բաւարգէ ոսպնաձեկէ անցնելով կարելի եղած է մինչև 130 և 250 մ ջերմութեամբ երկարութիւն ունեցող ճառագայթներու գոյութիւնը գտնել, երթալով թթվուման վերջին ծայրը 314 հազարերորդ հազարդամեղրի. այնպէս որ այս ճառագայթումը նշառող աչք մը առանց երկրոր-

դական միջոցներու եթերի ծածանումները պիտի տեսնար, կ'ըսէ Պլոխ: Յառաջելով ուրեմն այսպէս անդրակարմիր ճառագայթներու ծմնօթութեան մէջ կը համառոտենք այն միջոցը որ կը բաժնէ զմեզ ելեկտրամագնիսական ալիքներէ և անթել հեռազգի 10 հազար մեղր ալեաց երկարութեամբ, վերցնելով տեսարանութեան և ելեկտրութեան մէջ եղած վիճը:

Հետաքրքրական է թէ իրերն ի՞նչ երեսյթ պիտի առնէին անդրակարմիր ճառագայթներու ազդեցութեան տակ, զոր կրցաւ ցուցնել Վուտ: Լուսանկարի մոլթ սենեկի մը մէջ անդրակարմիր ճառագայթները առնելու համար բաւական է առարկայականին դիմաց զետեղել պիքրումար տը բորասիւումով լցուան անօթ մը կամ պարզապէս ձերարինա պիքրումարով գունաւորուած: Մը չափ տարրերութիւն իրականէն: - Երկինց սեէ որովհետու մինուլորածը եթերի մեծ ալիքները չի սփոքը, ծառերու կանաչը ճերմակ, և շուքի՛ արեւու լոյսի արդիւնց ըլլալը կը յայտնուի: Վերջապէս բնանկարի մը տպաւորութիւնը, անդրակարմիր լոյսով ըիչ շատ նման է բուրական լուսնի զիշերի մը, միայն հեռաւոր մասերը աւելի պարզ ցուցնելով: յատկութիւն մը՝ որմէ հեռալուսանկարը լաւ պիտի կարենայ օգտուիլ:

Լանկէյ 1880ին հնարեց գործիք մը որ մեզի պայծառ կերպով կը ցուցնէ լուսապատկերի մոլթ մասին՝ այսինքն անդրակարմիրի ճառագայթութեները: Այս գործիքը լանոսկիթ թելէ մը կը կազմուի գլխաւորապէս $\frac{1}{20}$ լայն և $\frac{1}{100}$ երկայն հազարորդամեղրի, և կը հիմնուի մետաղական թելերու արդէն ծմնօթ յատկութեան վրայ, այսինքն է ասոնց ելեկտրական հոսանքի դիմակալութեան՝ որ աւելի կամ պակաս հաստութենէն կախութեանի: Այս գործիքը զնելով անդրակարմիր ճառագայթներու զանազան կարգերու մէջ, կալվանաչափը լուսապատկերի ջերմութեան աստիճանը ցոյց կու տայ մինչև մէկ միլիոներորդ չրորդ:

Լանկէյ իր բազմաթիւ ուսումնասիրու-

թիւններով ցուցուց որ մեր շրջասփիւռէն դուրս արկու զոյնը որոշակի կապոյտ պէտք է ըլլայ փիխանակ ճերմագ կ եղինորակի . զարձեալ ցուցուց անտեսանելի լոյսին կենաց և բուսականութեան վրայ ունեցած անհուն ազգեցութիւնը :

Լուսապատկերի անդրամանիշակագոյն մասը

Անդրակարմիրի մասին մէջ դիտուած է որ մեկնելով տեսանելի թրթութեամբ հազարերորդի մը տասըհազարերորդ երկարութիւնն ունեցող ալիքներ՝ անտեսանելիներն աւելի լայն և զանդաղ կ'ըլլային . մինչդեռ լուսապատկերի միւս ծայրը 4 տասըհազարերորդ հարիւրամեղրէ կը մեկնի և մութ մասէն սկսելով թրթութեամբ աւելի երազ և կարճ կ'ըլլան :

Արձաթի աղերու վրայ ազգեցութեամբ է որ գլխաւորապէս մզում առաւ լուսապատկերին այս մասին գոյութիւնը, և նպաստեց աւելի ելեկարական լոյսը քան արեայինը : Ըստ ապակիներու վրայ մինչև 0,2 մ երկարութիւն մ'ունին ալիքները . և նուման իրաֆանելով ձեւարինի իրեն գրաւող մասը, ալեաց երկարութիւնը մինչև 0,123 մ հասուց . և իրման ամենէն կարճ թրթութեամբ լուսանկարեց՝ ելեկտրական կայծերով օզագործկ անօսրացած թթուածնի հոսանքի մէջ, տասըհազարերորդ հազարորդամեղրի երկայնութեամբ :

Ցարդ ծանօթ ճառապայթութեարու մէջ ասոնք ամենէն վտանգաւորներն են իրենց խիստ ազգեցութեանց համար : Ասոնք շատ դիրութեամբ կը զրաւուին այս ազգակներէն ուսկցից կ'անցնին, ապակին՝ օրինակի համար՝ չի թողուր որ անցնին արեւէն մեզի հասնողները, այսէս ակնոց կրողներ՝ բացի վտանգներէ ազատ ըլլալէ՝ իրենց աշեցեր անդրամանիշակագոյն ճառապայթներ չեն ընդունիր : Իսկ մթնոլորտի մէջ ասոնց արգելքը ոզոնի աւելի կամ նուազ գոյութիւնն է, որ կը կազմուի նոյն իսկ անդրամանիշակագոյն ճառապայթներու ազգեցութեամբ՝ որ արեւէն կը ծագին, և ճիշտ այս պատճառաւ է որ անթել հեռազգի

ալիքները աւելի զիշեր ատեն կ'ընթանան քան օրուան մէջ :

Անդրամանիշակագոյն ճառապայթները գործածութեան մոտն երը կարելի եղաւ մեծաքանակ պատրաստել: Ըստ Տանիէլ Պէրթլոյի այս ճառապայթումը հրաշէկ շուրջ արգինը է որ վոլտայեան աղեղի երկու թեսներու միջև կը ծնանի, ասոնց ծայրագոյն ջերմութեան հասնելէն վերջ . բայց է որ արտացին կազեր և շոգիներ՝ որ միասին կը գտնուին՝ չունենան ջերմութեան բարձրագոյն աստիճան մը: Ըստ Ֆէրի-ի այս աղեղին մէջ կարելի է արևունէն ալ աւելի ջերմութիւնն ունենալ. իսկ միեւնոյն աստիճանի գոլորշիները աւելի անդրակարմիր ճառապայթներ կ'արձակեն քան հաստատուն մարմիններ:

Բժշկութեան մէջ Գուրբը Հիվիթ ամերիկացոյն հնարածն աղեղաւոր լամբարդներն են որ կը գործածուին, — ուր նուազական թեսող մնջիկը կը կազմէ և առաւելականը երկաթը կամ կրաֆիթը . իսկ ասոնց մէջ ապակիի վերոյիշեալ անտեղութիւններէ զերծ մնալու համար կը գործածուի բաւարզը :

Այս լամբարդներու մէջ միակ գժուարութիւնը մետաղներու ազուցումն է և սնդիկի զապակին զիւրաւ կոտրելու:

Գալով անդրամանիշակագոյն վերջին ճառապայթներու, Պրակի, Քննիրբինկի, Լաւակի, Ջրիտրիշի ուսումնասիրութիւնը ապացուցին որ անոնք X ճառապայթներն են և ասոնց (ալիքներու) երկարութիւնը հազար անգամ աւելի փոքր է քան միւսներու, և տասըմիլիոններորդէն մինչև տասըհազարերորդ մեղրի տարբերութիւն կայ միոյն և միւսին միջև :

Առողջաբանութեան եւ իմամդարութութեան մէջ գործածութիւնը

Անդրամանիշակագոյն ճառապայթներու ալեաց կարճութիւնը աւելի աղցուութիւն մը կը շուրջնեն, թրթուական շարժմամբ երագութեան յաւելման աւելի խիս ուժ մը համապատասխանելով: Խնչպէս չափաւոր բանական պատճառաւ է առնուած թոյները

նոյնպէս և այս. X ճառագայթներէ այս տարրերութեամբ՝ որ նոյն ուժն ունենալով հանդերձ նուազ թափանցիկ են:

Թրիկէն զաղղիացի թիշկը եղաւ առաջին անգամ գործածողը նախ արևու լոյսէն քաղելով և ապա աղեղնաւոր լամբարներու երկաթ թիեններէն: Քաւարզի ոսպնածեէ անցնելէ վերջ ջուրի հոսանքով մը կը պաղեցնէր յառաջ քան մարմարն հիւանդ մասին հասցնելը: Քրոմէյըը սընդիկէ լամբարներու զիւտէն վերջ գտաւ աւելի պարզ և զօրաւոր գործից մը:

Անդրամանիշակագոյն ճառագայթները ամենէն աւելի պայծառ մանրէներու վրայ է որ կը յայտնուին. հետեարար ջրոյ զրտման մէջ ոգոնէն աւելի օգոտակար է ասոր գործածութիւնը. այս առաւելութիւնն ալ ունի որ ջուրին՝ ոչ համը կը փոխէ և ոչ ալ անոր բաղադրութեան վրայ փոփոխութիւն կը բերէ. մինչդեռ ոգոնը երկաթային համ մը կը թողու:

Այս ամլացումը կը ստացուի ջրոյ մէջ լամբարի մը ընկվամամբ (որ քաւարզէ ըլլալուն բնաւ չի կոտրիր) կամ շատ անգամներ անցնելով ճառագայթարեր լամբարին քովէն: Առաջին զիւտածին մէջ այս անտեղութիւնը կայ որ քաւարզին վրայ ջրոյ զիւտերը կը մնան, որով ապակին իր թափանցկութիւնը կորսնցնելով արգելը կ'ըլլայ ճառագայթներուն:

Դիտուած է որ այս զրութեամբ ժանտաւտինդի մանրէները 10 հարիւրորդամեղը հեռաւորութեամբ երկվայրկենի մէջ կը սատկին և չորս երկվայրկենի մէջ 20 անդիմեղը հեռաւորութեամբ:

Բացի ջուրէն այս ճառագայթները կը զտեն նաև օդը, մաքրելու համար զանազան հիւանդութեանց միջրոպաներէ: Դարձեալ կը վերածնանին թթուածինը խոնաւ օդոյ մէջ, անմաքրուր արտաշնչութենէ, բան մը ամենաօգտակար ընդուղիւայներու:

Բնոյ այս ճառագայթներու մանրէներ սպաննելու զօրութիւնը յատկացուց պատուատի. և այս պատրաստութեամբ պատուաստուղները ժանտատենդէն, մորթախտէ բոլորովին ազատ կը մնային:

Ըստ Ֆորէ-Թորէմիէի ասկարներու ձուերն ալ բոլորովին կը ջնջուէին. Ույշպոյ կ'ըսէ թէ, խղունջներ և փափկամորթներ ենթարկուելով ճառագայթման քիչ ժամէն կը սատկին. իսկ ճանճերը բոլորովին կ'ապշանան. մինչդեռ չափաւոր ճառագայթմամբ՝ հունտերը ծլելու կը ձկտէին, սաստկացնելով իրենց այս ուժը կը ջնջուէին սպիտի նախանիւթին կրած ձեսփոխութեան պատճառաւ:

Հաքարի, իւղերու, պրոտէին նիւթերու մէջ խմորում առաջ թերելուն՝ պէտք չի ձգեր խմոր զործածելու:

Հ. Վ. Խ.

ՓԱԿԱՐԱՍՈՒՄ ՄԵՋ

ԱՄԵՆԱԿԱՐԵՒԹՈՐ ԱԿԴԱԼԵԼԻՔ

Տարիներ առաջ սկսած էի այս աշխատութիւնս որուն կմախըը միայն պիտի նշմարեն ներկայ յօդուածներուն մէջ՝ բազմավկափ ընթերցողները:

Գննադատական ասպարէզը զեն անծանօթ էր ինձի երբ առաջին անգամ կարդալով «Բնուգանդարան»ը անդրադամած էի անոր խօսքերուն անսայթագրութիւնը՝ և շիջելափառ վիճակը՝ այդ պատմութեան: Ու Բանասէր մը հանդիսանալու ձգուում չունենալով հանդերձ, սակայն «Բնուգանդարան»ի վէրքերը սպիացած տեսնել ցանկալով, երբ 1907ին Հայր Նահապետան իւր սրամութեանց թոփչըը փորձեց՝, ես

1. Տես Բազմավէպ 1906-7, կամ՝ Ուղղագրութիւնց ազգային մատենագրաց, տպ. Ա. Ղազար, 1907.